

ՅԱՅԿԱԿԱՆ ԴԻՊԼԱԿՆԵՐ

Արդէն հինգերորդ դարուն մեր մատնահարութեան մէջ զործածուած կը գտնենք ԴիՊԱԿ: Առաջին անգամ բառին կը հանդիպինք Աստուածաշունչի մեր Ոսկեղարեան թարգմանութեան Մարգարէութիւն Եսայայի 9, 21 հատուածին մէջ. «Ձղրպակս՝ եւ զճեղեմակս»: Եւ դարձեալ Մարգարէութիւն Եզեկիէլի 40, 1, հատուած 7, ուր կ'ըսուի. «Բեհեզ ընդ դիպակի գործեցաւ թեզ»: 2. Վ. Հացունի կը հաւաստէ որ «Բոյոր շեղագիր բառերը անկախ են բընագրէն, յաւելուած կամ փոփոխեալ եւ յատուկ հայերէնի» (1): Այսինքն ընտիրք՝ որմէ Աստուածաշունչը հայերէնի թարգմանուած էր՝ շունէր ԴիՊԱԿ (ինչպէս նաեւ «ճեղեմակ» եւ ուրիշ նման բառեր), որ սակայն լաւ ծանօթ էր Հայոց եւ թարգմանութեան մէջ զործածուած էր զայն աւելի ըմբռնելու ու մտադիւր ընելու համար:


Սակայն նախ եւ առաջ տեսնենք թէ ի՞նչ է ԴիՊԱԿ: Բժշկ. Յ. Թիրաքեան կը գրէ. «Դիպակ - ն(որ) պ(արակերէն) տիպա պահալաւերէն դեղակ = ոսկեհուռ, ոսկեհամուռ հանդերձ» (2): Գէորգ Պալատցին կը հաստատէ թէ «տիպակ կամ տիպակն = մետաքսեայ կերպաս, որ իցէ ոստայնանկեալ թելիւ ոսկուոյ եւ արծաթոյ. որ ամէն ուրեք այսու անուամբս ծանուցեալ է՝ ըստ Հայոց դիպակ. որ եւ ասի ՏիՊԱԿ» (3): Ուրեմն որոշ է որ պարակերէնէ չէ որ հայերէնի անցած է, քանի որ հայերէնը անտարակոյս ԴիՊԱԿ է եւ միայն պահալաւերէնէ հայերէնի եկած կ'ըլլայ իր այս ձևով: Եթէ հայերէնը տիպակ, տիպէ՛ մեւերուն նմանաձայն ըլլար, այն ատեն պիտի ստիպուէինք ընդունել որ

բառը պարակերէնէ հայերէնի անցած ըլլար: Ուրեմն եթէ մենք պահալաւերէնէ փոխ առած ենք բառը, տարակոյս չի մնար թէ ան մեր Ոսկեղարէն շատ առաջ իսկ ծանօթ հիւսուածեղէն էր մեզի, եւ թէ՛ հիւսուածեղէնը, եւ թէ՛ կողմը հինգերորդ դարէն առաջ լաւ ծանօթ ըլլալու էին մեր նախնեաց: Այս իսկ հնադարեան ծանօթութիւնը պատճառ եղած է որ Աստուածաշունչի մեր թարգմանիչները Եսայայի եւ Եզեկիէլի մարգարէութեանց այդ հատուածներուն դիւրմբունելի ըլլալուն համար ընտիրքն անկախ եւ փոխաբերաբար զործածած են ԴիՊԱԿ: Եւ կարծես այդ մասին որեւէ ապագայ տարակոյս վառելու համար, մեր հանճարեղ թարգմանիչները Եսայայի յիշեալ հատուածին զղիտպակա՞ շեղուած եւ լուսարանած են եւ ճշգրտեցնակա՞ն բառով՝ որ ծոյնպէս թարգմանուած մասին ընտիրքն մէջ գտնութիւն չունի: Ճեղեմակ նոր պարակերէնի մէջ «ճիլինկ», դարձեալ ըստ Գէորգ Պալատցին կը նշանակէ ճիլ տեսակ իմն մետաքսեայ կերպասու, որ լինի ոսկեթել, նաեւ առանց ոսկեթելի» (4): Պարզորէն, «ճեղեմակ» (ճիլինկ) հոմանիշ մըն է դիպակին, կամ դիպակին շատ նման հիւսուածեղէն մը:

Դիպակը (եւ ճեղեմակ) ուրեմն հիւսուածեղէն մըն էր ոսկի եւ արծաթ թելերով ընդելուցեալ, հիւսուած: Տարակոյս չկայ որ մեր Ոսկեղարեան թարգմանիչներն ալ նոյնպէս գիրտին դիպակը: Օրինակ, Եսայայի 9 զլխուն 24 հատուածին վերջը կը վերծանեն «եւ փոխանակ ոսկեհուռ դիպակին»: Վերջապէս Ոսկերբորանի Եսայայի մեկնութեան հայերէն թարգմանութեան մէջ, որ նոյնպէս Ե. դարէն է, կը հանդիպինք ճոսկեհուռ դիպակագործ» ձեւին (հատուած 38), որ ըստ Հ. Հացունիի կը պակսի բընագիրներուն մէջ,

(1) Պատ. Հայ Տարագի, էջ 136.
 (2) Յ. Թիրաքեան Բժշկ., Արիւմեայ Բաաքամ, էջ 144:
 (3) Բաաքամ Պարակերէն: Գէորգ զպր Պալատցի: Կ. Պոլսո, 1828, էջ 563:

(4) Անդ, էջ 283:



1.— Վենետիկի (Ս. Ղազար) բ. 199 Մաշտոցի կազմ-ստատաի
Ա. կողքը:



2.— Նոյն գրչագրին Բ. կողքը:

Աղաթանգեղոսին ալ ծանօթ է զգրուկնուսի դիպակն», ըստ որուն պատմաբան Նա-մար գործածուեցաւ նաւատակ Հոփփսիմ-հանց համար: Ուխտունչ աւ կը վկայէ որ եկեղեցական չքեղ տարադին մէջ՝ կը գործածուէր նաեւ դիպակ (5): Լ. Հարցունի մէջ-բերում կ'ընէ Ս. Ղադարու հաւաքածոյին 1345էն եւ 1365էն Մաշտոցներէ, ուր կը յիշ-ի բնակչեբ՝ զիպակ նեղթեղանիս» (6):


Հայաստանի կամ մերձակայ քաղաքնե-րուն մէջ հաւանարար կային դիպակագոր-ծարաններ եւ դիպակագործներ: Վենետիկ-ցի մեծահամարու ուղեգիր Մարթոյ Բոլոն ժԳ գարու վերջը երգնկա այցելելուն առ-թիւ կը գրէր, որ «Հոս կը շինուէին աշխար-հի լաւագոյն պուզրամսերը» (7): Պուզրամ անտարակոյս աղաւաղուած է պարսիկ պու-զալիմուսէն, որուն համար Գէորգ Պալատ-ցին կը նշանակէ. «մաղկանկար դիպակ հը-ռոմայական ճարտարաց. որ ինչ գործեալ զեղին եւ սպիտակ ոսկեթելիւ. եւ կամ ոս-տոյնակեալ գունազոյն մեղաքարի ք»: Հա-ւանարար մեր մատուցարութիւնը ունի յա-ւելուածական նիւթեր այս ուղղութեամբ, ո-րոնք կրնան նպաստել հայկական դիպակա-գործութեան պատմութեան: Հոս մեր նպա-տակը չէ այդ ուղղութեամբ հետամուտ ըլ-լալ: Մենք կ'ուզենք Հոս ներկայացնել նը-մոյշներ որոնք մեզի հասած են եւ անտարա-կուակի վկաներն են հայկական դիպակա-գործութեան ընտիր արհեստին ու արուես-տին գոյութեան:

Դիպակներէն շատեր որոնք Հոս նկատի ունիմ՝ չունին ոսկեթել կամ արծաթել: Եւ սակայն զանոնք հարազատորէն կրնանք դի-պակներ նկատել, եւ մեր նիւթին մաս կը կապեն:

Հոս մեր նպատակը պիտի ըլլայ ոչ թէ առհասարակ հայկական դիպակներու մա-սին խօսիլ, այլ պարզապէս նկատի ունենալ այն դիպակները որոնք մեզի հասած են եւ որոնց վրայ կան հայրէն ընդհուրեպալ յի-

շատակութիւններ, գրէր կամ դիպակներ՝ ո-րոնք դժանկար կապ ունին անոնց:

Իննի՛ր համար անխոթարմնելի եւ շատ սե-րելի Ս. Ղադար կատարած հերթական այ-ցելումներէն մէկուն միջոցին, Թանկա-դին ողբացեալ բարեկամս Հայր Եղիա Վրդ-Փէշիկեան ուշադրութեանս յանձնեց վանքին հաւաքման թիւ 199 դըշագիր Մաշտոցը (Հոս նկար թիւ 1 եւ 2), զրուած 1246ին եւ վերակազմուած հաւանարար ԺԶ կամ ԺԷ դարերուն, երբ կողմարարը գործածած է հայերէն գրերով հիւսուած դիպակի կտոր-ներ՝ կողքերուն ներքին մասը պատելու հա-մար: Դժբախտարար դիպակին կտորները ամբողջական կերպով ցոյց չեն տար դիպա-կին դժանկերը, բան մը՝ որ բնթեղցողներս



3.— Նոյն ք. 199-ի դիպակին գծանկարը՝ հեղինակին կազմէ:

որոշ կրնան տեսնել թիւ 1 եւ 2 նկարներու արտահանութեան մէջ: Ես յարմար դատեցի վերակազմել այս դիպակին գծանկար ինչ-պէս որ ան եղած ըլլալու էր (նկար թիւ 3): Դիպակին դժադրութիւնը կը ներկայացնէ սրտածեւ պակի մը մէջ առնուած հաւասա-րաթիւ խաչ մը՝ որուն թեւերուն միջեւ կը դաննէք ՏԲ ԱՄ ՅՄ ՔՄ (ՏԷՐ ԱտուուՄ Յե-սուՍ Քրիստոս) համառօտադրութիւնները: Սրտածեւ պակներու շորս հատին միջեւ կը դաննէք դարձեալ հաւասարաթեւ խաչ մը:


(5) Պատ. Հայոց: Ուխտունչ Եպ. Բ. Յօր., էջ 86:
 (6) Պատ. Հայ Տարագիր, էջ 345-346:
 (7) The Travels of Marco Polo. 1931. N. Y., էջ 20-21:

Այսպէս կը կրկնուի պծաղրութիւնը զիպս-
կին յայնքին եւ երկայնքին :

Յորհելով որ գուցէ զոնուին ուրիշ պըր-
շաղիրներ ալ Ս. Ղազարի վանքին հաւաք-
ման մէջ, որոնց կազմերը պատուած ըլլան
հայաստան հիւսուած գիպակներով, սիրելի
եւ աղինի բարեկամիս Հայր Պօղոս Վրդ. Ա-
նանեանի հետ կատարելիք գրչագիր առ
գրչագիր պրպտում մը եւ մեզի յաջողուեցաւ
զոնել վանքին թիւ 1501 գրչագիր Տաղարա-
նին կազմին մէջ ազուցուած զ՛նպակ մը՝ զոր
հոս կը ներկայացնենք (նկար թիւ 8 եւ 9) :
Այս զիպակին պծածն է կլորակի մը մէջ
հաւասարաթիւ խաչ մը, որուն անկիւննե-
րուն վրայ գլխատառ կը կարդանք ՏՐ ԱՅ
ՅՍ ՔԱ (Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս)

չին անկիւններուն նոյն ՏՐ ԱՅ ՅՍ ՔԱ սր-
ղապրութեամբ : Այս զիպակն ալ զետեղուած
է հաւանարար 1522ին կատարուած գրչա-
ղբին վերակազմութեան առնն (*), ինծի
1962ին Երեւան կարելի չեղաւ այս կազմին
զիպակներուն ընտիր յուսանկարները ձեռք
րելիչ, որով խնդրանքիս վրայ մեծ աղու-
ութեամբ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆԵՐ Աշխատող գիտ-
նականներէն Աստղիկ Գլորյան պծանրկա-
րեց զիպակին պծածը, զոր հոս կը ներկա-
յացնեմ (նկար թիւ 7) .

Այսպէս, ունեցած կ'ըլլանք գոնէ երեք
ձեռագրակազմերու մէջ ազուցուած հայկա-
կան զիպակի նմոյշն'որ, որոնց պծածնի պըր-
խաս որ շարադրութիւնը կը ներկայացնէ
սրտածնելի կամ կլորակի մէջ զետեղուած



4.— Քիւրտեմ ծաւաճանի Մաշտոցի կազմ-աստառի
Ա. կազմ :

սղաղրութիւնը : Գծածնը սպիտակ յատակի
վրայ զետեղուած է :

Ս. Ղազարի թիւ 1501 Տաղարանին կազ-
մին զիպակին գրեթէ բոլորովին նման գի-
պակի կտորի մը կը հանդիպինք Երեւանի
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ թիւ 1590 գրչաղբի Շա-
րակնոցին մէջ, կապոյտ յատակի վրայ նոյն
կլորածնելի մէջ պարփակուած խաչով եւ խա-

հաւասարաթիւ խաչ մը, որուն շորս ան-
կիւններուն սղաղրուած է զլլսպիր ՏՐ ԱՅ
ՅՍ ՔԱ : Ասոնց մէջ բարդագոյնը Ս. Ղազա-
րի թիւ 199 գրչագիր Մաշտոցի կազմին գի-

(*) Հրատարակուած Քազաճնքը եւ Արեւստեքը
Հայաստանում Թ-ձԳ Դարերում : Բ. Առաքելեան,
էջ 272ի դիմաց : Ոչ յատակ եւ ոչ յաջող :


պակի նմուշներն են :

Այս երեք գրչադիրներէն պատ իմ հաւաքմանս մէջ այ կոյ գրչադիր Մաշտոց մը, հուանորար ԺՁ գարէն (չորնալիք ձեռք մը կտրեր է մապաղաթ պահպանակներու հետ նաև գրչադրին յիշատակարանը) : Իմ գրչադրիս գիպակները հաս կը ներկայացնեմ (նկար թիւ 4 եւ 5) : Գրինեկարմիր հիւստուածքի վրայ կանանչ առէջներով գիպակ, որ շատ կտրատուած է : Ունի խաչածեւ, սուկայն ներկայ մնացորդներուն մէջ շկայ հալերէն որեւէ գիր : Գծածեւը բարդ է, դորջանայի գծանկարեալ ներկայացնել (նկար թիւ 6) : Սոյն խաչածեւը նորութիւն մը չէ հայկական արուեստին մէջ : Անոր կը համգիպինք օրինակի համար Ս. Ղազարի թիւ

փայլը նպաստ մը չէ գիտնալու համար թէ գիպակները ո՞ւր գործուած են : Դիպակները կտրելի էր փոխադրել տեղէ տեղ առանց դժուարութեան :

Հաւանաբար եկեղեցական տարազներու համար պատրաստուած գիպակներ էին, որոնց մաշիլէն կամ ալտալէս անպէտք ըլլալէն վերջ կաղմորարներէ գործածուած են գրչադիրներու կազմին մէջ :

Դասելով դժածեւերուն մէջ գործածուած խաչերուն ոճէն, կարելի է խորհիլ որ այս գիպակները ՓՊ դարուն հիւստուած ըլլան : Վերջապէս, երբ նկատի ունենանք որ գիպակները գործածուած են ԺՁ դարու վերակազմութիւններու մէջ, դժուար չէ ընդունիլ որ գոնէ դար մը առաջ շինուած դի-



5.— Նայմ գրչադրին Բ. կազմ :

1635 գրչադրին (1193ին գրուած) խաչերու-թեան մանրանկարին մէջ (էջ 248բ.), նաև լուսանցադարգերու մէջ (էջ 78ա, 312բ) կամ Լեւոն Ա-ի դրամներուն վրայ (1196-1219) :

Բնական է որ ներկայիս մեր ունեցած առեւաչներով կարելի չէ ըսել թէ հայկական ո՞ր կեդրոնին մէջ հիւստուած են այս դիպակները : Գրչադիրներուն վերակազմութեան


պակներ միայն կրնային այնքան հիննալ որ անպէտ նկատուէին եւ կազմերու համար կարատուէին : Եկեղեցական սրբազան այս տարազները, որոնց սրբութեան կը վկայեն սղազրեալ ՏՐ ԱՄ ՅՍ ՔՍ եւ խաչերու գծածեւերը, դիպակէ շինուած ըլլալով կը խորհիմ թէ ինամով կը գործածուէին կամ կը պահուէին եւ որով սովորական դիպակներէ

ու լաթերէ աւելի երկար զոյուսթին մը կ'ար պահովէին իրենց, Մինք ուրեմն կրնանք պիղիւ որ ժ՛Դ դարուն, եթէ ոչ շատ աւելի առաջ, կար Հայկական դիպակագործութիւն, որ կը գործածէր դժածելի որոշ շարագործութիւն եւ կ'արտադրէր Հայկական կարիքներուն համար իսկ դիպակներ, անտարակոյս պէտք էր ունեցած ըլլար նաև օտար հասարակութեանց եւ շուկաներու համար ալ արտողորմութիւն՝ ինչպէս նաև Հայկական աշխարհիկ պէտքերուն եւ պահանջներուն համար ընտիր գործուած դիպակ:

Հայկական այս դիպակներուն զծարւետը ցոյց կու տայ զծարկելու Հայկական սովորական ժուժկալութիւն: Իր պարզութեան մէջ ապաւորիչ, ունի համեառ դոյներ օղտադործելու (կապոյտ, գինեկարմիր, ձերմակ, կանանչ) հակամիտութիւն: Գրծարուեստը, որ հոս լոկ խաչածներ կը ներկայացնէ, Հայկական է եւ կը հետեւի ժամանակի քարափորագործեանց, ոսկերչութեան եւ արծաթագործութեան: Ուշերը կը ներկայացուին պատուանդանի վրայ, իսկ խաչի ծայրերը, երբեմն եռարկիակ անկիւնադարձով եւ երբեմն ալ միարկիակ՝ մեզի կը յիշեցնեն ժ՛Դ դարու խաչքարերուն վրայ փորագրուած խաչածները:

Ս. Ղազարի, ՄԱՏԵՆԱԿՆԱՐԱՆԻ եւ իմ գրչագրաց հաւաքածոյիս գրչագիրներէն գտնուած այս շորս կազմադիպակներէն զատ դուցէ ըլլալու են ուրիշներ ալ ուրիշ հաւաքածոներու մէջ: 1965ին Նորայր Եպիսկոպոս Պողարեան ինձ հաւաստեց որ Երուսաղէմի Ս. Յակոբեանց ճոխ հաւաքածոյին մէջ ինք չէ հանդիպած հայտատու դիպակածածկ կազմերու: Վիեննայի Մխիթարեանց հաւաքածոյին հրատարակուած ցուցակներուն մէջ յիշատակութիւն չկայ կազմերու մէջ աշուշուած լաթերու մասին: Ինձի անձանթ կը մնայ դիպակածածկ կազմերու գոյութիւնը Ձմմատի, Սպահանի եւ այլ գրչագրական հաւաքածոներուն մէջ: Մեզի կը մնայ մաղթել եւ յուսալ որ բախտ ունենանք քանի մը հատ եւս հայտատու դիպակի կըտարներու գիտատարութեան՝ այդպէսով յառաջանելու մեր գիտցածը Հայկական դիպակներու մասին:

Առաջին անգամ 1962ի էջմիածին այցելութեանս, եւ անկէ վերջ ուրիշ առիթներով, Եկեղեցական Թանգարանին մէջ տեսայ սքանչելի դիպակեայ նկարագորդ շուրս




Յ.— Նոյն դիպակին գծանկարը՝ կեդիմակին կողմէ:

ջատ մը, որ ցուցագրուած էր 1700 թուականի պիտակով եւ ձանթագրուած թէ զկոմիտաս վարդապետի գործածածն է: Կ'երեւի թէ Հայկական երաժշտութեան մեծ վարպետը դեղագէտի մը բարձր ճաշակով ըմբռներ

էր այս դեղեցիկ է՝ հնադարեան դիպակեայ շուրջառին գեղեցիկութիւնը եւ իր նախաստրութիւնը կ'ըլլէր չոր ատով մասնակցիլ Լեկնդեցական արարողութեանց։ Եկեղեցական վարչութեան թանդարանապետին դիտել տրւի որ դիպակեայ այդ շուրջառը շինուած է 1600էն ոչ շատ վերջ եւ անտարակոյս կրեանք Պուրասյի Հայ դիպակադործներուն վարպետ դործը նկատել։ Կարելի չեղաւ իմ կողմէն լուսանկարել եւ լուսանկարելով ինծի զրկելու պաշտօնական խոտուածներն ալ անօճան շիրականացած։ Ետտ ցաւալի է որ էջմիածնայ հնութեանց նկարագրիքին մէջ (1962ին հրատարակուած) տեղ չէր դասած շատ կարեւոր եւ մեծարժէք շուրջառին նրկարը։

Այս շուրջառը ուրիշ դիպակներու պէս ու-



7.— Մատենադարանի (Երևան) ք. 1590
Տարակնցի դիպակի գծանկարը.
Աստղի Գեորգեանէ։

րոչ գծածել մը դիպակին ծաւալին լայնքին եւ երկայնքին կրկնութիւններով չէ հիւսւած, այլ կը ներկայացնէ ամբողջական նկար մը տնօրինական, եւ կ'ընծենէ ուրիշ սպաւոյց մը Հայ դիպակադործներուն մեծ վարպետութեան։

Օր մը եթէ կարելի ըլլայ այս շուրջառին

մէկ ընտիր նկարը ձեռք բերել, պիտի արժէ անոր գործին եւ արուեստին վրայ ծանրանալ։

Դիպակադործական կարեւոր հայկական նմոյշներ հասած են մեզի դանդաղ ատար եւ հայկական թանդարաններու մէջ։ Այս նըմոյշներէն սմանք ունին հայերէն յիշատակագրութիւն, իսկ ուրիշներ ալ նոյն գծանկարներուն կրկնութիւն՝ առանց հայերէն տառերու։ Ասոնց ուսումնասիրութիւնը, ինչպէս պիտի տեսնենք, մեզ կ'առաջնորդէ փրճակահատուէն այն եզրակացութեան՝ որ շատ մը դիպակներ որոնք վերագրուած են օտարներու, օրինակ յոյներու, պարզապէս հայկական դործեր են։

Տարիներ առաջ Աթէնք, Պինագիի Թանդարանը այցելելուս, ուշադրութիւնս գրաւեց փոքր եւ շատ մաշած դիպակի կտոր մը, որուն վրայ անտարակուսելի կերպով կարելի էր հայերէն տառերու ձեւերը նրկատել։ Այս կտորը ցուցադրուած էր եւ է Պինագիի Թանդարանին թիւ 836 համարին տակ։ Այս դիպակը մաս կը կազմէր հայկական դիպակներու այն շարքին, որոնք կը ներկայացնեն Բրիտանոսը եւ դիպակի լայնքին եւ երկայնքին նոյն գծածելին կրկնութիւնն են։

1960ին Երևանի Հայկական Պետական Պատմական Թանդարանին հիւսուածեղէններու պահեստին մէջ նկատեցի հետաւարար նախապէս շուրջառ մը եղած ընտիր դիպակի կտոր մը (նկար 10)։ Դիպակին գծածելը կը ներկայացնէր Բրիտանոսը՝ բազմած գահի վրայ, որուն շուրջ խաչերու եւ պատկերացումներու մէջ հիւսուած կը կարդացուէին յիշատակութեանց ատընթեր, նաեւ թրւական, որ անտարակոյս դիպակին բանուելուն թուականն իսկ էր։ Եւ որպէսզի ընթերցողը կարենայ մանրամասնութիւններով որոշ տեսնել դիպակին կրկնուած նկարներէն մէկը, գունաւոր, հոս կը հրատարակենք (նրկար 11)։ Այս դիւտը արդարեւ խոշոր նըշանակութիւն ունի հայկական դիպակադործութեան պատմութեան համար ոչ միայն իր յիշատակութիւններով, այլ նաեւ հոն տրուած թուականով։ Մենք պիտի տեսնենք թէ նման պատկերագրութեամբ դիպակներ յու-

նարչն վերտառութիւններով գոյութիւն ունին եւ բաւական ուշադրութիւն դրաւած են միջագոյսին գիզադիտական շրջանակներու

պատ, և այդ արուեստին մէջ Հայոց կ'ընծայէ խիստ կարեւոր տեղ մը:

Պատմական գիտութիւններու թեկնածու



Ց.— Վեմետիկի (Ս. Ղազար) ք. 1501 Յազարամի կազմաստարի Ա. կողմ:

մէջ: Երեւանի թանգարանին այս սքանչելի դիպակը անտարակոյս մեծ կշիռ ունի դիպակագործութեան հայկական ճիւղին ի նը-

շնորհալի եւ վաստակաւոր Տիկին Վ. Արբա-համեան շուշաղաւ փոքր ծանօթութեամբ հրատարակել այս «Եղակի Հյուսիս»-ը մէկ

գունատը եւ մէկ անդոյն նկարով Սովետա-կան Հայաստանի 1961ի Օգոստոսի թիւին մէջ (էջ 35): Մեծապէս երախտապարտ եմ Տիկիները Վ. Արբանամեանի եւ Արմենուհի

Դիպակը:

Գահին բաղձած Գրիտոսու ձախ ձեռքով բռնած է Աւետարանը, իսկ աջով՝ քարոզելու կամ օրհնելու երկույթը ունի: Իր գահին ե-



9.— Նայն գրչագրին Բ. կազմը:


Մրտակեանի, որոնք աշխարհի անբարեկամը չեղարուեստական աշխարհին ներկայացնել սնապարհեցին այս կարեւոր եւ մեծարժէք

տեւէն կ'երեւին Աւետարանիչներուն նը-չանները, աջ կողմը Մարկոս եւ Մատթէոս, ձախին՝ Ղուկաս եւ Յովհաննէս: Յիսուս-

ներու միջևի յատակին պարսպը զորդար-
 ւած է երկնիւղ տերեւագարդի վրայ հեծած
 հաւասարաթի խաչով, որուն շորս տնկին-
 ներուն կը կարգացուի ՏՐ ԱՆՆ ՅՍ ՔՍ, սր-
 զագիծ նշանով: Յիսուսի յուսացողակին եր-
 կու կողմը երկու տողոնց սղագրութիւն կայ
 ՍՐ ՍՐ ՍՐ ՏՐ ԶԱՒՐՈՒԹՆ սղագիր նշաննէ-
 րով: Ուրեմն կրեանք կարգայ «Ս(ուր)Բ
 Ս(ուր)Բ Ս(ուր)Բ Տ(է)Բ ԶԱՒՐՈՒԹ-
 (եա)Ն»: Քրիստոսի սթոններուն մէջ կ-

տակոյն որքան որ անօրինակ է, տյեքան ալ
 մեծ կարեւորութիւն ունի, քանի որ այս կը-
 րորով մէկը կրակ'ա մը կ'ունենանք անթը-
 ւական կտորներ ժողովուրդացէս ժամանա-
 կաւորիցու:


Մեծ ու կարեւոր զուգակցութեամբ մը
 այս զմաճեին շատ նմանող զմաճեով
 հիսուսած շուրջատ մը կը դանկնք Բրոքի-
 տէնի Rhode Island School Of Design զրպ-
 րոցին հիւսուածեղչններու հաւաքածոյին



10.— Պետական Պատմական Թանգարանի (Երեւան) դիպակը:

ւետարանիչներուն նշաններուն միջև կը
 կարդանք երկտող ԹՎ ՌԾ, այսինքն «ԹՎ
 (ին) ՌԾ» (1050 Հայոց կամ Քրիստոսի
 1601): Ասկէ վար դարձեալ, երկու տող
 ՅՇՏԿԷ ՍՐ ԵԿԵՂՅՍ այսինքն «Յ(ի)Շ(ա)-
 Տ(ա)Կ Է Ս(ուր)Բ ԵԿԵՂ(ե)Յ(ւոյ)Ս»,
 դժբախտաբար չի ստար եկեղեցոյն անունը
 կամ ուր բլրուր: Թուականի գոյութիւնը

մէջ: Տարիներ ստաջ, 1932ին, The Art
 Bulletin-ի մէջ (Հատոր 14, թիւ 4) Փրոֆ.
 Rudolf M. Riefstahl հրատարակեց ուսում-
 նասիրութիւն մը՝ Greek Orthodox Vestments
 And Ecclesiastical Fabrics, եւ հոն ներկայա-
 ցուց շուրջատը:
 Հոս յատաջ կը բերեմ այս մասին իր զը-
 բուծը. «Շուրջատին (Dalmatic) կերպուող



11.— Պետ. Պատ. Թանգարանի (Մրեւան) դիպակին արտահանութիւնը (Մանրամասնութիւն), գծուած Տիրա Գրիգորեանէ։

(որ հոս կը ներկայացնեմ իբր նկար թիւ 12 եւ 18) եզական է Անտառիան մետաքս կերպաներուն մէջ, որովհետեւ մինչ մարդասէներու ներկայացումը հազուադէպ է Շիա Պարսկաստանի հիւսուածելիներուն մէջ, այլեւ մասնաանոնցմէ խտորէն խուսափած են Սիւնի

Թուրքերը իրենք (8)։ Արդարեւ Թուրքերը ոչ միայն հետու պիտի մնային մարդասէներու զործածութենէն իրենց կողմէ կամ նոյնիսկ իրենց համար շինուած հիւսուածելիներու գծածներուն մէջ, այլեւ մասնաւորաբար Քրիստոնէական մարդասէներէ, և



12.— Rhode Island School of Design-ի (Providence) շարքաբը:

Թուրքիոյ մէջ, Միայն Քրիստոնէաներու զործածութեան համար վիճակուած կերպաս մը կրնար ունենալ այդ տեսակի հիւսածելիների զարդածեալ, որմէ պիտի գարշէին

նաեւ խաչածելերէ ու Հայ կամ Յոյն դերբուրով վերասառութիւններէ։ Այսպէսով ոչ մէկ

(Տ) ՍՍԳ, էջ 368:

տարակոյս չի կրնար ըլլալ թէ Երեւանի Պատկան Թանկարանին, ինչպէս նաեւ վերոյիշեալ Ռհօզ Այլլընտի Գծարուեստի Դըպրոցին շուրջանք աչ միայն Թուրք արուեստանոցի կամ արհեստաւորի, այլեւ նոյնիսկ որեւէ մաշմեատական աշխատանոցի կամ

յացուած է նստած կիրքցած կանալով զան մը վրայ: Գահին տակէի գծածներ կ'երևոյ պարզուածք մը փարք դարձուած փայտեայ ուղղանկյ յենարանը, ինչպէս կը տեսնուին յաճախ Բրիտանոսի կամ Ս. Կոյսին աթոռնէրը գարդարոց թիւզանկարան սրբանկարնէ-



13.— Նոյն շուրջանի մանրամասնութիւնը:


գործաւորի արտադրութիւնը չի կրնար սեւեռել:

Ճ. Փրօֆ: Ռիֆազաւ կը շարունակէ Եւրօլաոին Վերիտոսը, մարդանէ՛ մը եզական, 8/14 մատնաչափ բարձրութեամբ, ներկա-

րուն (իզօններուն) մէջ, Աթոռին վրայի բարձր, որն որ դրեթէ՛ երբեք չի պահիր սրբանկարներուն մէջ, (կերպանին) գրծաւրիչին կողմէ՛ լաւ չէ շմբոնուած: Բրիտանոս Ս. Գիբրը իր աջ ձեռքին մէջ կը բռնէ, մինչ

ձախ ձեռքը քարձրացում է օրհնելու յառ-
կանչական շարժումներով: Սովորական ձե-
ւին այս հակոտնելու թիւեր, ջուշհակին կող-
մէ իր դժագրութեան հակրնողէ՞մ կերպով
գործածութիւնէն յառաջացած էւ Բրիտոս
չրջապատուած է շորս առևտարանիներուն
նշաններով, վերջ, ձախին՝ Աբ- Յովհաննէ-
սի արծիւը, վերի աջին՝ Աբ. Մատթէոսի

գարէն)» (9): Ասկէ վերջ Փրօֆ. Ռիֆտաւհ
կր շարունակէ մանրամասն նկարագրել
Ռեօդ Այլլընտի Գծարուեստի Դպրոցին այս
չահեկան դիպակը: Մենք հոս աւելորդ կը
սեպենք երկարօրէն մէջբերել նկարա-
գրութիւնը, քանի որ նկարը որոշակի
(թիւ 13) արգէն ցոյց կու տայ: Ան կ'աւել-
դրնէ որ արհեստագործութեամբ այս հիւս-



14.— Թիւ 12-ի գծագրութեամբ դիպակ մը.
Պիմազիի Թանգարան (Արեւմ.)

հրչտակը, վարի ձախին՝ Աբ. Դուկասի
ցուլը, եւ վարի աջին՝ Աբ. Մարկոսի ստիւ-
ծըն:

Բրիտոս շրջապատուած այս շորս նը-
շաններով յաճախ կը դառնաի Կապադովի-
ան արանկարներու մէջ: Բրիտոսի կեր-
պանք նման է կերպանքին որ յաճախ կը
դառնաի բիւզանդական սրբանկարներու մէջ
հուշ քամանակէ սրբանկար մը ԺԶ կամ ԺԷ

ւածքը շնչգրիտ կերպով կը համապատաս-
խանէ թրքական Պուրսա դիպակներուն
(10): Արդարեւ խիստ հաւանական է որ
Պուրսայի ջուշհականոցներէն մէկուն ար-
տագրութիւնը ըլլան թէ՛ այս եւ թէ՛ բընա-
կանաբար Երեւանի դիպակները: Գրեմէք

(9) Անդ, էջ 371:

(10) Անդ, էջ 372:


թէ ժի դարուն Պուրսան նշանաւոր էր իր գիտելիներով: Պուրսայի արհեստանոցներն էին որ կը հայթայթէին Կ. Պոլսոյ սուլթանական արքունիքին պահանջները: Կը յիշուի որ 1557ին գիտով ու թաւիշ բանոց 145 հոգի կար Պուրսայի մէջ աշխատող: 1595ին անոնց թիւը կ'սի իջած է, իսկ 1637ին 30 հատ կը յիշուին: Յաւայի է որ այս արհեստանոցներուն անունները չեն հրատարակած, կ'երևի չյիշելու համար Հայ ջուշակ վարպետները (11): Թրքական սուլթանական դիւաններու մէջ դտնուած են նոյնիսկ 1515ի

նութեանց ներկայացման: Սակայն տարուհոյս չունինք, որ Պուրսայի ջուշակագործներուն մէկ մասը Հայեր եւ Յոյներ էին: Ասիկա կը հաստատուի Պուրսայի հիւսուածքին ոճով հիւսուած մնացորդներով, որոնք Հայ եւ յոյն նկարագիր ունին:

Տեսածք որ Երեւանի Պետական Գաղտնազական Թանգարանին մեծաբէք զիպակիր Հայերէն յիշատակութեանց հետ ունի նաև թուական՝ որ հասար է Քրիստոսի 1601-ին: Ահօց Ալլընարի Գծարուեստի Դրպոցին զիպակը, որուն պատկերադրութիւնը



15.— Գրիտեան հաւաքածոյի զիպակեայ վարագոյր (փոքր):



16.— Գրիտեան հաւաքածոյի զիպակեայ վարագոյր (մեծ):

ապսպրանք հրամանագրեր՝ զրկուած Պուրսայի ջուշակներուն:

Առ այժմ աւելորդ պիտի ըլլար միւրհուրիլ Պուրսայի զիպակագործական պատմութեան մէջ: Նիւթը, որ Թրքական աղբիւրը կը ներկայացնեն, կարօտ է մանրամաս-

նման է Երեւանի Թանգարանին հարատու զիպակին պատկերագրութեան, չունի թուական, յիշատակութիւն, այլ միայն խաչին շորս անկիւններուն վրայ կը գտնենք

IC XC NI KA յունաստու սղագրութիւնը:

Այս զիպակներուն մէջ դործածուած պատկերագրութիւնը, որ Յիսուս կը ներկայացնէ գահին վրայ բազմած, իր բընա-

(11) Turk Kumaz Ve Kadifleri, Գրեց Tahsin Oz Istanbul, 1951, էջ 2:

տիպը ունի քիմիական արտաեստին մէջ: Օրինակ, Այա Սօֆիայի (Կ. Պոլիս) խրճատ նկարներուն մէջ, որոնք 1020-1034 Քրիստոսի թուականն կը նկատուին:

Սուկայն այս դիպակներուն պատկերագրութիւնը, այնպէս ինչպէս գործադրուած է, մեղի շատ բան կ'ըսէ: Մինչ Հայաստան դիպակին վրայ Յիսուս դահին բազմած է, ծախով բռնած է Աւետարանը և ալով կ'օրհնէ, ճիշդ այնպէս որ ուղիղ կերպով պատկերագրուած պէտք էր ըլլար, ընչհակառակը՝ յունաստան դիպակներուն մէջ Յիսուս Աջ ձեռքով բռնած է և ՁԱն ձեռքով օրհնութիւն կու տայ: Կերպ մը՝ որ արտակարգ կերպով սխալ պատկերագրութիւն է և անհաւատարմ: Ասիկա կարելի է բացատրել մէկ կերպով միայն: Ահա մեր լուծումը:

Հայաստան դիպակին համար պատրաստուելագա Յիսուս գահին վրայ ՈՒՂԻՎ պատկերագրութեամբ, ինչպէս նաև Աւետարանիչներու նշաններով, Հայերէն յիշատակութիւններով, ևայլն: Դիպակնկարիչը և դիպակագործը ուղիղ կերպով նկարած և գործած էին, տարակոյս չբողիւով որ անոնք Հայեր էին: Հայաստան դիպակին արտագրութիւնը հաւանաբար պատճառ եղաւ որ Յոյներու համար ալ պատրաստուել նոյն պատկերագրութեամբ դիպակ, բնական է առանց Հայերէն յիշատակութիւններու: Դիպակնկարիչը կամ դիպակագործը Հայաստան դիպակին Յիսուսի պատկերագրութիւնը իր Աւետարանիչներուն խորհրդանշաններով ՕՐԻՆԱՎԵՑ, առանց նկատի առնելու որ իր օրինակութիւնը դիպակին զործուելուն ատեն չըլտալ զուտ կ'ըլլէր: Իր օրինակութեան մէջ, երբ Հայերէն յիշատակութիւնները յազակեց, անոնք բայ թողուցած տեղերը ժամանակուան իրապաշտ ոճով ծաղկեմարտեց: Նոյն ատեն Հայաստան դիպակին խաչին բունին արմաւենիի տերևազարդերը, որոնք սովորական են Հայկական մանրանկարչութեան և խաչարարութեան խաչանկարներուն, վերցուցան՝ թէև խաչեղածին պէս պահուեցաւ: միայն այս անգամ չորս անկիւններուն մէջ յունարէն երկատու արտագրութիւնները գետնեղեցան Հայերէնին տեղ: Այսպէսով երբ դիպակը գործուել սկսաւ, շրջուած պատկերագրութիւնը ցոյց տուաւ Յիսուս Աջ ձեռքով Աւետարանը բռն-

ած և ՁԱն ձեռքով օրհնելու անձնական և րիւսթով, ինչպէս նաև Աւետարանիչներուն խորհրդանշանները հարստաբն հակառակ երևոյթով չըլտալ: Մինչ, ինչ որ կար շրջուած պատկերագրութեան վրայ ԱԻՆՆՈՒԱՄ, օրինակ՝ յունարէն սղագրեալ Յիսուսի մակագրութիւնը, բնական է սղագր կերպով գործուած կ'երևէր դիպակին վրայ: Ինչպէս յունաստանին օրինակողը, նոյնպէս ալ դիպակագործը անտարակոյս Հայեր էին, որ անշարք չեն եղած Յիսուսի պատկերագրութեան անձնական երևոյթին: Հաւանական կարելի է նկատել որ մինչ Հայաստան դիպակը ապագրանքի վրայ շինուած էր, յունաստանը պարզապէս Հայաստանին յաջողութեանն մղեալ՝ հրապարակին վրայ, իբր վաճառման ապրանք պատրաստուած էր:

Կ'արժէ նկատի առնել որ Հայաստան դիպակը իր ամբողջութեան մէջ, իբր շարագրութիւն մեծապէս գեղարուեստական է, կըռեալ համաչափութեամբ ակնահաճոյ, մինչ յունաստանը ցոյց կու տայ խճողում և իբր գեղարուեստական ամբողջութիւն շատ վար է Հայաստանին պարզութեանն:

Ուրեմն տարակոյս չի կրնար ըլլալ որ Պուրսայի դիպակագործ Հայերը, քանի որ մենք անտարակոյս Պուրսայի դիպակագործութիւնը կը նկատենք այս օրինակները, ո՛չ միայն Հայոց համար կը պատրաստէին իրենց դիպակները, այլ նաև Յոյներու և անտարակոյս Թուրքերու համար ալ: Պարզ է որ ինչ որ այսօր կ'իրացուի իբր ուրիշ ժողովուրդներու դիպակագործութիւն, իրապէս Հայ դիպակագործներու վարպետութեան և կերպագրութեան արդիւնքն է: Իրապէս կը ցատի որ Հոս այժմ ինծի համար կարելի չէ Պուրսայի Հայ դիպակագործութեան գլուխ գործոց զնոմոտա Վարդապետի շուրջառը, որ էջմիածնայ եկեղեցական Թանգարանը կը պահուի, հարկ եղած կերպով գունաւոր նկարներով ներկայացնել և պարտ ու պատշաճ ճիւղ մը կատարելու:

Առանց մասնաւոր միջ մը կատարելու, պատահաբար Ռհօդ Ալլընսի դիպակին հար և նման դիպակի կտորի մը կը հանդիպինք Աթէնքի Պինազիի Թանգարանի (նկար թիւ 14) ճոխ հարաքաճոյին մէջ: Տնօրէնութիւնը ազնուօրէն թոյլատրեց ոչ միայն 1962ին Ա-

թէնք պատուած ատենա Քանդաքանին մէջ ուսումնասիրել զիպակի փոքր և խոշոր կըր տորները, որոնք Հար և նման էին Ռեւոզ Այա լընտի զիպակին, և կը պահէին նոյն ասարորինսկուժիւնը Քրիստոսի աջ ձեռքով Սուրբ Գիրքը բռնելու և ձախ ձեռքով օրհնելու, այլ և արտօնեց լուսանկար մը Հրքաւարակել, որուն Համար շնորհակալուած թիւն:

Տարակոյս չունիմ որ թէ՛ Ռեւոզ Այլընտի և թէ՛ Աթէնքի Պինազիի Քանդաքանին զիպակի կտորները նոյն Հիւսուած ծրարէն, նոյն բանուածքէն ծագած են: Ուրեմն խնդիր չի կրնար ըլլալ որ նման դժաձեւով տարբերակներ կը գտնուին յունարէն գրերով: Ինչ որ ցարդ ծանօթ է մէկ կտոր Հիւսուածքի կրնանք վերագրել:

Իրպակագործներուն, թէ՛ Երեւանի Պետական Քանդաքանին, թէ՛ Ռեւոզ Այլընտի և թէ՛ Աթէնքի Պինազիի Քանդաքանին զիպակներուն մեր Հոս ներկայացուցած նմոյշներուն, անտարակոյս կերպով Հայ ըլլանին Հաստատելու Համար մեզի Հասած են ուրիշ նման զիպակագործական նմոյշներ: Ասոնցմէ կարելու նմոյշ մըն էր մեր վերը յիշած էջմիածնայ Քանդաքանին զիպակու Վարդապետի շուրջաք: Ասոնց վրայ կ'աւելցնեմ խիստ շահեկան հայկական զիպակագործական նմոյշներ իմ Հաւաքածոյէս: Ասոնք երկու վարագոյրներ են և ունին Հայերէն յիշատակարաններ, վարպետօրէն զիպակագործուած: Նման բաւական խոշոր վարագոյր մըն ալ առանց յիշատակարանի կը գտնենք Աթէնքի Պինազիի Քանդաքանին ճոխ Հաւաքածոյին մէջ: Պինազիի Քանդաքանին վարագոյրը չունի հայերէն կամ այլ որեւէ լեզուով յիշատակարան (*):

Վարագոյրները որոշ է որ շինուած են իբր ամբողջութիւն պատարանքի վրայ իբր մեծ կամ փոքր խորանի վարագոյր: Վստահ չեմ թէ յունածէս եկեղեցիներուն մէջ կը դործածուէ՞ն մեծ կամ փոքր խորանի վարագոյրներ, ինչպէս օրինակ կը դործած-

ւէին հայկական եկեղեցիներուն մէջ, եթէ վարագոյր չէր դործածուեր, այն ատեն պէտք է խորհիլ որ Պինազիի Քանդաքանին զիպակեայ այդ վարագոյրն ալ հայկական տաճարի մը համար շինուած էր:

Այժմ ունցնիք իմ Հաւաքածոսն զիպակեայ երկու վարագոյրներուն:

Ասոնցմէ փոքրը (նկար թիւ 13) 1/4 մասնաչափ երկար և 4/4 մասնաչափ լայն է ու կը բաղկանայ 4 Հատ 11 մասնաչափ յոյսուժեամբ Հիւսուածամասերէ: Ներկայիս ունի մտտաք գոյնդոյն ծոպի երկիցի թէ՛ վեարէն և թէ վարէն: Ետեւր պաշտպանուած է աստառով մը: Վարագոյրիս վերի մասը ցոյց կու տայ թևթև այլ նշմարելի մաշուածքներ, սակայն ամբողջութեամբ լաւ վիճակի մէջ է: Բայ բաղադրյալ Հաճելի երանով յասակի վրայ բաց կանանչ և զեղնադոյն (ոսկիի նման) բանուած է այս խիստ շահեկան զիպակար:

Արուեստը բացարձակ փոխառութիւն է մեր ձեռապրական մանրանկարչութեան 17-րդ դարու արուեստին: Վարագոյրը ունի չորս խորաններ՝ Հեծած Երեք սիւներու և երկու կէս սիւներու վրայ: Արուեստին բացարձակապէս հայկական բոլորուն վրայ ակնցնենք նաեւ զիպակին մէջ, վարագոյրին վարի մասին Հիւսուած երկաթադիր սա յիշատակարանը:

ՅԻՇԱՏԱԿ Է ՄԱՆՏՏՅՍԻ ՊԱՔՐԸԸ ԳԵՆՐԳԻ ՈՐԳԻ ԵՆԶԵԿԵԼԻ ՔՈՅՐ ՏԻՐՈՒԼԻ ատանց սղաղրութեան սակայն երկու բակագրութեամբ ՄԱ և ԳԵ: Նկատենք նաեւ որ ՔՈՅՐԻ ՅՆ գլխադիր չէ այլ պարզ «Յ»:

Մաղկուժը, որ բնապաշտ ծաղկազարդեր է կը բաղկանայ, ընտիր ու ճաշակաւոր կերպով շարագրուած է: Սիրուն ծաղկամաններէ զեղեցիկ ծաղկեփունջեր, խորաններուն մէջ վերէն կախուած շղթայով կանխեղներ:

Որոշ է որ զիպակագործարանը մասնաւոր պատարանքով շինած է այս վարագոյրը: Բանուածք և գծարուեստ ինձի ենթադրելի կոս ասն որ Ժէ դարուն Պուրասի արուեստանոցներէն, Հայ արուեստագէտներէ պատրաստուած է այս խիստ ընտիր զիպակ վարագոյրը:

Երկրորդ վարագոյրը (նկար թիւ 16)

(*) Պինազիի Քանդաքանը կը պահուի մաւ Լալախա զիպակի տրիշ կտոր մըն ալ, որ դժուար նկարելի ըլլալու՝ Լալ չիքսմէ արուեստի: Հինդասակի գլխալ շտրք ՏՐ ԱՅ ՅՍ ՔՍ ցրեք գործուած են:

լաս աւելի մեծ, նոյն արուեստով ու ոճով շինուած է Գծարարութիւն եւ գոյնը նոյնն են, միայն հիւսուածքին լայնքը կը տարբերի: Փոխանակ փոքր վարագոյրին պէս 11 մատնաշափոնոց հիւտուածքներէ բաղկանալու, մեծը կը բաղկանայ երեսունհինգ մատնաշափ լայնքով երկու հիւտուածքներէ՝ որոնք յետոյ իրարու կարուած են վարագոյրին ներկայ ծաւալը կազմելու համար: Փոքրին աւելի երկար է, ունենալով 87 մատնաշափ երկարութիւն: Վարի եզերքը ունի փոքրին նման գունաւոր մետաքս ծոպ, իսկ մերի մասը ունի մետաղ օղակներ՝ վարագոյրը ձող կախելու եւ բանալու կամ գոցելու համար: Այս վարագոյրն ալ կատարուած էր Երեւանի մէջ Հասած է, թէն մէջտեղը ձախ եզերքին ունի մաշուածք եւ նոյնիսկ ո՛չ ծաղկագարգ մասի մը մէջ մէկուկէս քառասունի սիւսի մատնաշափ կարկտան մը՝ լաւ յարմարցուած է:

Մեծ վարագոյրը ունի վեց խորաններ, որոնց մէջտեղի շորքը, վարագոյրին վարի մասին, ունին երկսող սա յիշատակարարը. ՅԻՇԱՏԱԿ Է ՄԱՀՏԵՍԻ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ ՈՐԴԻ ԿԱՐԱՊԵՏԻՆ ՍՈՒՐԱ ԼՐԵՇԱՆԱԿՊԵՏ ԵՆԵՂՆԵՍԻՍԵՆ սղարարութիւն շունի, ստեղծողն ունի միայն ՄԱ բուկարութիւնը:

Յաւալի է որ Թուսիսի շոյունի շունի հետ կը պիտի նսեն տեղեկութիւն թէ ո՞ր Հրեշտակապետ եկեղեցւոյն համար շինուած է մեծ վարագոյր, եւ քանակն է նաև՝ փոքր վարագոյրը: Հրեշտակապետ եկեղեցի կայ Կ. Պոլիս: Հաւանական է որ այդ եկեղեցւոյն համար շինուած ըլլայ: Վարագոյրները կս 15 տարի մը առաջ դնած են Փարիզ, Հայ հնամանա Յակոբ Ինճիւնեանէ: Դրժարարարը յաճար հնամանաներ տեղեկութիւն չեն տար իրենց սպրանքին ո՞ւր դնած ըլլալուն մասին:

Տարակոյտ չկայ որ դիպակներու այս նրմուշները ցոյց կու տան մեծ վարպետութիւն դիպակագործութեան կարողութեան: Ինչպէս շուրջառները, նոյնպէս եւ այս վարագոյրները շինուած են ապարանքի վրայ որոշ չափով ու ձեւով: Երեսուցարաններու գործածութիւնը աւելի կը շեշտէ արհեստին պարզացումը եւ Հայ դիպակագործներուն վարպետութիւնը:

Յաւալի է որ առ այժմ մենք որոշ տեղե-

կութիւն շունիքը արհեստագործուն մասին: Գուցէ փամանակին հետ նոր նիւթեր պատուին պարզող:

Դիպակածու բանուածքի ուրիշ նմուշ մըն է երկրի կամ նեղ գոտիի մը կտորը (տես նրկար թիւ 4ին մէջ կարգադրութիւն տակ) գոր 1937ին Ապահանի մէջ Հրեայ հնամանա մը ծախսեց ինծիք երկարութիւնը 13 մատնաշափ է ներկայիս, թէն կտորածքը ցոյց կու տայ որ մեքողութիւն մը չէ, Մէկ մատնաշափէ քիչ մը նեղ այս երկրը զեղեցիկ կերպով հիւտուած կարմիր յառակի վրայ ունի կապոյտ, դեղին եւ կանանչ եզերքի դժադարդ իսկ երկրին մէջի վիշաւոր մասը ունի հասարակ՝ կապոյտ, սպիտակ եւ կանանչ երկտաթաղիք յիշատակարան մը

«ՈՐԻՆ ԱՂԱ ԷՄՆԻԱՋԻՆ ԹԻՒՆ 1775ԻՆ ՈՒՇՏՏ» սղարարութիւն կամ բուկարութիւն չկայ: Իւրաքանչիւր բառի ետեւ կայ սպիտակ շորս բլթակով խաշիկ մը կամ ծաղիկ մը:

ՈՐԻՆԷՆ առաջ հաւանաբար կար Աղա Էմինապին Կոր անունը՝ որ կարուած է եւ այժմ երկրին հետ չէ: Ամէն պարագայի տակ Աղա Էմինապին ինքնութիւնը կը մնայ անձանթ: Ինչո՞ւ որ Պարսկաստանի վաճառաւանհ եւ արհեստաշատ քաղաքներէն մին էր, Ժժգորուն ունէր պործունեայ առեւտրական եւ արհեստաւոր Հայ դաղութ մը՝ որ մեծ մասամբ դրողած էր մետաքսի եւ հիւտուածքներու առեւտրով: Անբխացի ձան էլդրն եւ Մընկո կրահէմ 1739ին այցելած են Ինչո՞ւ եւ բաւական ընդարձակ գերպով կը նկարագրեն քաղաքին առեւտրական կեանքը եւ կրտսեւ. «Հայերը այս քաղաքը իրենց դիւտարը շունի են ըրած» մետաքսի:

Միջանկեւից յիշեցինք ասիկա, պարզապէս ցոյց տալու համար թէ մեր հիւտուածքից նի պատմութեան համար ո՞վ գիտէ քանի նման կտորներ ըլլորովին կորուսուած են: Այս անշան կտորին իմ կողմէս փրկուելը պարզապէս պարագլուցութիւն մըն էր, քանի որ ինծի ծածօթ չեն հարկական հիւտածեղէններ հաւաքողներ: Բնական է մեր խօսքը ասեղագործութեանց մասին չէ:

Դիպակներու, այսինքն հայկական դի-

պահներու մասին հասարակ կրցածս այսքան է: Տարակոյս չկայ որ մեզի հասած նմուշները կը վկայեն Հայ դիպակազործութեան բարձրորակ գոյութիւնը եւ զարգացումը: Հոս բնական է, որպէսզի որոշ և անայլթաք կուտան ունենում նիւթիս համար, ես միայն նկատի ունեցայ ինծի ծածօթ այն կտորները որոնք կամ հայերէն գիր, յիշատակութիւն ունէին կամ թէ հայերէն գիր ունեցող կը տարներու հետ գծարուեստի շատ խոշոր նըմանութիւն, նոյն խակ՝ նոյնութիւն:

Ինչ որ կրցայ գտնել ու ներկայացնել, փրպպէս մեծարժէք նմուշներ են: Ո՞վ պիտի ինչ խոշոր յայտերով եղած է մեր կորուստը նման նիւթերու, ապիտուքեան, մաշած եւ այլեւս անգործածելի կտորներու հնախօսական արժէքին անծանօթութիւն, բնական արկածներ, մոմէ, կրակէ այբիլ, ջուրէ, խոնաութենէ փտիլ, քրտական եւ թրքական աւար-թալան, անոնցմէ փրկուելու համար եկեղեցական իրերու, հանդերձներու, գրչագիրներու պահպաններու մոռացում, կորուստ. այս բոլորին ալ անհաշի գրհեր արուած ըլլալու են: Վերջապէս, արծաթ, ոսկի, պղինձ իրեր, գրչագիրներ, նշանակութիւն մը ունէին նիւթական կամ փրք սրբութիւն, սակայն որո՞ւ հոգ՝ մաշած կտրատուած, մասամբ փճացած հիւսուածեղէններու կտորներ: Ո՞վ յիմարութիւնը պիտի ունենար զանոնք պահելու: Եթէ հընազոյն կտորներ պէտք է ակնկալենք, պէտք է որ մեր գրչագիրներու կազմին մէջ փրատուենք զանոնք: Շատ հազուադիտ պիտի ըլլան Երեւանի Պետական Թանգարանին շուրջաօրին կամ իմ զոյգ վարագոյրներու նման խիստ բացառիկ կտորներ: Բնական է այժմ որ զբաղուած ենք Հայ մանր արուեստներու ստուամնախրութիւնով, հիւսուածեղէնի այս մնացորդները խիստ մեծ արժէք մըն են մեզի համար:

Դիպակներու մասին մեր այս փոքր աշխատանքը ցոյց կու տայ ինքնին որ մեր հիսուսածեղէններու պատմութիւնը ինքնատիպ եւ ճոխ նիւթեր ունի իր մէջ: Ձեռագործ եւ սանդղագործ հարուստ նիւթերէ զատ այսպէս ունինք հիւսուածեղէններ, տպածոյ լաթարուեստ, ժանկազործութիւն, որոնք մեր զորագործութեան հետ միասին կը ներկայացնեն հիւսուածեղէնի պատմութիւնը, որուն խառնելով նիւթերու, ներկերու, գործիքներու, գծարուեստի ընդարձակ տեղիկութիւնները, անտարակոյս կրնանք մեծածաւալ աշխատութիւն մը տըրամադրել, որ վստահարար հիացումը պիտի դրաւէ օտար գեղարուեստագէտներուն և պիտի տուիցնէ փառքը Հայ կարողութեան՝ օտարներուն առջեւ: Ան նոյնիսկ մեզ պիտի զարմացնէ իր ճոխութեամբ, գեղեցկութեամբ եւ արժէքով, ու ինքնատիպ, հայունակ յացումներով:

Վերջոպէս այլևս ատենն է մեզի համար պիտեալ որ հիւսուածեղէնի հայկական աւանդութիւնը հէքեաթ չէ, այլ՝ իրական եւ սքանչելի իրականութիւն:

Դժբախտութիւնը հոն է որ մենք դեռ ի վիճակի չենք այնքան մը զնահատելու ասիկա որ արամազրենք հարկ եղած միջոցները՝ գունատիպ նկարներով և գիտական պարունակութեամբ գործեր հրատարակելու այս մասին:

Մեր հիւսուածեղէններու պատմութիւնը պէտք է որ մոռցուած Հայ կարողութիւններու շարքէն դուրս հանենք: Պիտի տեսնենք որ շատ քան զոր օտարները իւրացուցած են՝ հարստատ են մեզի եւ արդիւնք մեր կարողութեան: Պիտի տեսնուի որ մեր մանրանրկարչութեան պէս զուտ արուեստ մըն է նաև հայկական հիւսուածեղէնը:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ